

891.99.09  
f-75

U-914

ԱՐՏԱՏԳՈՒԹԻՒՆ Ի ԳՐՈՑ

# ՅՈՒՂԱՐԶԱՆ

ԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԺՈՅ ԱՌԹԻԻ 100ԱՄԵԱՅ ՅՈՒԵԼԻՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ  
ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ Ի ՎԻԵՆԱ  
(1811—1911)

ԵՆ 25ԱՄԵԱՅ ՏԱՐԵՇՐԱՆԻ «ՀԱՆԳԷՍ ԱՄՍՈՐԵԱՅ», ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹԻ  
(1887—1911)

ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Ի ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԿՈՒԹԵԱՄ ԱԹՈՏԱԿՍԱԾ  
«ՀԱՆԳԷՍԻ» ԵՒ ՀԱՅԵՐԷՆԱԳԷՑ ԲԱՆԱՍԻՐԱԾ



ՎԻԵՆԱ 1911  
Մ Մ Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Գ Ա Ր Ա Ն

SONDERABDRUCK AUS

# HUSCHARDZAN

FESTSCHRIFT AUS ANLASS DES 100JÄHRIGEN BESTANDES DER  
  MECHITHARISTEN-KONGREGATION IN WIEN    
(1811—1911)

UND DES FÜNFUNDZWANZIGSTEN JAHRGANGES DER  
PHILOLOGISCHEN MONATSSCHRIFT „HANDES AMSORYA“  
(1887—1911)

HERAUSGEGEBEN VON DER MECHITHARISTEN-KONGREGATION UNTER MITWIRKUNG  
 DER MITARBEITER DER MONATSSCHRIFT UND ZAHLREICHER ARMENISTEN



WIEN 1911  
MECHITHARISTEN-BUCHDRUCKEREI

891.99.09  
P-75

-4 MAR 2013

63.221

Ռուսաց լեզու  
1912  
Եւրոպ

28 NOV 2011

891-99-09

F-75

ՄԵ

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ “ՅՈՒՇԱՐՁԱՆ,, ԻՆ

Անարի մը վիճակաւ Միջերկրեան Միաբանութեան հարիւրամեայ զործնակութեան վրայ:


1. Գալիկոսի Երեւանի Գր. Ազատագրող կրթնագիտ. քննադիրը:
2. Նորայր Ն. Բիւզուրի Գր. Հնունդին Մալասեան հրատարակութեանց Ազատագրողի եւ Ղ. Փարպեցոյ:
3. Weber Prof. Dr. S.: Ueber die Versuche, den Verfasser der Invektiven gegen die Armenier . . . zu bestimmen (= Միւր. Վեբերի Յանուն Մահալայ Կաթողիկոսի ընդդէմ Հայոց երկու հակամտութեանց հեղինակն որոշելու փորձ մը):
4. Խաչատրեան Գր. Յովակիմ Եւզոզէրի թղթերից:
5. Peeters P.: La passion arménienne de S. Serge le Stratégiate (= Պեթերսի Ս. Մարգարի զորավարի հայերէն վկայարանութիւնը):
6. Conybeare F. C.: The age of the old armenian version of Irenaeus (= Կոնբէրի Փ. Ս. Իրենէոսի գրուածոց հայերէն թարգմանութեան ժամանակը):
7. Մոսրատ Փր. Վերտաւան ասացուածք Եփրեմի վան Նիկոմիդեայ քաղաքի:
8. Meillet Prof. Dr. A.: Remarques sur les l de l'arménien classique (= Մէյլէ Ա. Դիտողութիւններ հայերէն շեղ գրերու վրայ):
9. Lüdtke Dr. W.: Zum armenischen und lateinischen Physiologus (= Լյուդեկէ Վ. Հայերէն եւ լատիններէն Բարուախոսի վրայ):
10. Մալիսեան Ա. Մի անեղծուած նարեկի մէջ:
11. Seidel Dr. E.: Ein neues Exemplar des alten Ayrtaark' und Allgemeines zu seinem medizinischen Abschnitt (= Մայդէլ Ե. Հին Արտարքի նոր օրինակ մը եւ անոր բժշկական հատուածներու վրայ ընդհանուր դիտողութիւններ):
12. Տեր-Պողոսեան Գր. Նախնի Հայոց հոգեպաշտութեան շրջանից:
13. Համբարձումեան Զ. Հայր Արաքացոց իշխանութեան տակ:
14. Tournèbizé Prof. Fr.: Sebah Abbas I. et l'émigration forcée des Arméniens de l'Ararat (= Տոննիզէ Ֆր. Շահաբաս Ա. եւ Արարատեան Հայոց բռնի գաղթականութիւնը):
15. Lehmann-Haupt Prof. Dr. C. F.: Die chaldische Keilinschrift von Kaissaran (= Լեհման-Հաւթ Կ. Փ. Կասարանի խալդիական սեպագրութիւնը):
16. Մեծկիւրճեան Գ. Արդի հայերէնի անցեալը, ներկան եւ ապագան:
17. Zanolli Prof. A.: Qualche osservazione sulla formazione del plurale nell' antico Armeno (Ժանոլլի Ա. Հանի մը նկատողութիւններ հին հայերէնի յոգնակի ձեւին վրայ):
18. Գալիկոսի Երեւանի Գր. Հայերէն լեզուն գեղագիտական տեսակետով:
19. Pedersen Prof. Dr. H.: Armen. «կորիւն»:
20. Ամանեան Զր. Անյոյ բայեր:
21. Marquart Prof. Dr. Jos.: Armenische Streifen. I. Historische Data zur Chronologie der Vokalgesetze. II. Zur Liste der Provinzen von Chorasan (Մարկարտ Եոս. Հայկական գծեր. Ա. Հայերէն ձայնական օրինաց ժամանակագրութեան համար պատմական տուեալներ: Բ. Խորասանի գաւառներու ցանկը):
22. Թորոնտեան Գր. Ստեփանոս բժիշկ Եւրոպայի մէջ:
23. Վարդապետեան Զ. Մ. Կորիւն, մասնիկը դասական հայերէնի մէջ:
24. Kraelitz-Greifendorst Dr. Fr. v.: Ein Brief an den armenischen Hofkaplan Wardapet Nerses in Wien aus dem Jahre 1697 (Կրայլից-Գրեյֆենօրստ Բր. Վ. Թուրք մը ուղղուած առ Ներսէս վրդ. Դրան երկը ի վիճակ, յամէ 1697):

1002  
Երկ

## ՔՆՆՈՒԹԻՒՆ ՄԱԼԽԱՍԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆՑ ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ԵՒ ՂԱԶԱՐԱՑ ՓԱՐՊԵՑՆՈՑ

Ի ՆՈՐԱԹՐՆ. ԲԻԻԶԱՆԴԱՆՈՑ

«Պատմագիրը Հայոց», վերնագրով Ստեփանոս Մալխասեան հրատարակեց ի Տփղիս, նախ 1904ին «Ղազարայ Փարպեցոյ Պատմութիւն Հայոց եւ Թուրք առ Վահան Մամիկոնեան. Աշխատութեամբ Գ. Տէր-Մկրտչեան եւ Ստ. Մալխասեան», եւ յետոյ 1909ին «Ազատագրող Պատմութիւն Հայոց. Աշխատութեամբ Գ. Տէր-Մկրտչեան եւ Ստ. Կանայեանց, բաղբատութեամբ Չեռազրաց, ընդ վերակացութեամբ Ստ. Մալխասեանց»:



Անժխտելի է որ երկու հատորներն ալ բազում առաւելութիւններ ունին իրենց նախորդներուն վերայ: Սակայն նոյնպէս անժխտելի պէտք է համարուի՝ որ բնագիրներն դեռ մեծապէս կը կարօտին աւելի մտադրութեամբ ուսումնասիրուելու, աւելի մանր զննուելու, աւելի կշռադատութեամբ եւ հմտութեամբ յարգարուելու: Եթէ աչք եւ միտք չեն բաւական սուր՝ տգէտ կամ անհաստատրիմ ընդօրինակողաց ակամայ եւ կամաւոր ամէն սխալները բռնելու եւ ուղղելու համար. — եթէ պակասաւոր է ընտրութեան գործն՝ որոշելու համար զհարազատն յանհարազատն եւ զպատուականն ի խոտանէն. — եթէ անձուկ է հրատարակչին գիտութեան շրջանակն, — պարզապէս Չեռազրաց համեմատութեամբք անհնար է որ հին բնագիրներ ընդունին իրենց նախնական բնիկ ձեւն ու կերպարանքը, (կամ «վերականգնուին», «վերակազմուին»,) ինչպէս կ'ըսուի այժմ սովորաբար): Կարելի է որ սրբագրուին այլեւայլ աղաւաղութիւններ, բայց նոյնչափ կարելի է որ նորանոր եւ մեծամեծ աղաւաղութիւններ յաջորդեն սրբագրութեանը: մէկ կողմէն կը շինուի, միւս կողմէն կը քանդուի. կ'ընկնի ի Բարիբրդիսէ, եւ կ'իյնանք ի Սկիլլա: Հին բնագրաց փրձական շրջապատին կը պահանջուին, եւ չեն փրձական ոչ Փարպեցոյ չորրորդ տպագրութիւնն եւ ոչ Ազատագրողի վեցերորդն որ տրուեցան մեզ:

Կը սկիւմ յԱզատագրողէ, եւ կ'աւարտեմ Փարպեցոյով:

Ա. ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ

Համառօտագրութիւնք. 2, 22 = Չեռագիր, Չեռագիրք || ՉԱ = Չեռագիր Ազաթանգեղի զոր գրած է Արրահամ Երէց ի Թուին ՌՃԺԷ = 1668 || ՎԱ = Երրորդ տպագրութիւն Ազաթանգեղի, Վենետից Առաջին, հրատարակեալ ի Հ. Արսենէ Բագրատունւոյ, 1835 || ՎԲ = Զորրորդ տպագրութիւն, Վենետից Երկրորդ, հրատարակեալ ի նմին Բագրատունւոյ, 1862 || Է = Հինգերորդ տպագրութիւն, Տփղիս, 1883, ի ձեռն հրատարակչական Ընկերութեան՝ որ առաջնորդ առած է զ՝ ՎԲ || Տ = Վեցերորդ տպագրութիւն, Տփղիս, 1909, հրատարակութիւն Տէր-Մկրտչեան — Կանայեանց — Մալխասեանց: — Իմ են անկիւնաւոր փակագիծներու □ մէջ գրուածներն:

Մատենիս նիւթական մասը շատ լաւ յորինուած է եւ արժանի գովեստի: Ընդարձակ Յառաջաբան՝ յորում գոհացուցիչ տեղեկութիւններ կը տրուին զՉեռագրաց. — խնամով եւ նախանձելի համբերութեամբ 22-աց համեմատութիւնք եւ բիւրաւոր պէսպէս ընթերցուածոց քաղուածք, իւրաքանչիւրն յատուկ յատուկ արձանագրուած յայտարարութեամբ Կրչագրին, եւ ոչ խառն ի խուռն եւ վեր ի վերոյ, ինչպէս է ի ՎԱ յերեսն 663—671 իբր «Այլ ընթերցուածք կարնւորք», եւ յերեսն 661—662 իբր «Ծանօթութիւնք», — Սուրբ Կրոց վկայութեանց տեղիներն նշանակուած, թէպէտ եւ կան ինչ ինչ անտեսութիւնք եւ անճշդութիւնք. — ազնիւ թուղթ, մաքուր տպագրութիւն գեղեցկատառ. — գրեթէ 600 երես բովանդակող ստուար հատորի մէջ՝ սոսկ 60 իւ չափ Ուղղելք եւ Վրիպակք, որոնցմէ 33 միայն նշմարուած են ի վերջին երես գրոցն. միով բանիւ, հոգածութեամբ եւ խղճմտութեամբ կատարուած աշխատութիւն:

Փափագելի էր որ պահուած ըլլար Նախնեաց բուն հին գրութիւնն «աւ», «ով», «եւ», «աւրէնք, աւգոստական, Տարան, Թաբովրական լեռն, եւթն, արդեւք», փոխանակ նախամեծար համարելոյ յետին դարուց ռամիկ «օ», զիրը, «օրէնք, օգոստական, Տարօն, Թաբօրական, եօթն, արդեօք», մտածելով թէ Ազաթանգեղոս դասական մատենագրութիւն է, Առաջին Թարգմանչաց մեղի պարգեւած չքնաղ գոհարներէն մին, եւ հրատարակեալ ի վայելումն ուսելոց եւ ուսողաց: ՎԱ գրած է միշտ Պօղոս, եւ անգամ մի Տօրոս, զորս ՎԲ փոխած է Պաղոս, Տափոս. այսպէս եւ Տ Պաղոս, Տափոս. ըստ այսմ արժան էր գրել նա եւ զանուն նախարարին Ափոս, եւ ոչ Օփոս, որ Կ. Պոլսի Հայ ընթերցողին կը յիշեցընէ իսկոյն Թուրքին «Օփոս» եւ «Օփոսպալ», — Անուանց Յանկին մէջ պէտք էր գետեղել մի միայն Ազաթանգեղեաց յիշած անունները, առանձին Յանկի մէջ ամփոփելով զայնոսիկ որ կը գտնուին 22-աց Յիշատակարանաց մէջ, Վայեանէ՝ Կոյր Յոհաննէս Լարբապետի, Խօջեանի, Վայելեցի Վոհան, Վարդ, Պարոն Տափ, Պարոնիկ Ուայե, եւ այլն. նոյնպէս եւ զայն անուանս որ կը յիշուին ծանօթութեանց մէջ յայլ գրոց, Բարբար, Վարանիկ Տփղիս, Օփոն կայսր, Պարոնիկէ, եւ այլն: — Ազաթանգեղի յիշած անուններուն տեղիները լաւագոյն էր նշանակել ըստ երեսաց մատենին, եւ ոչ ըստ հատածոց՝ որ խուզող ընթերցողին ժամանակ վատնել կուտան: — Այն ամէն հատածք Ազաթանգեղի որ առնուած են ի Վարոց Մաշտոցի Կորեան, տարբեր տառերով գրուածքն էին, որպէս զի յայտնի տեսնուէին կարկատանք-

ներն՝ թէ ուր կ'ընդհատի Ազաթանգեղոս եւ կը սարգին կը մտնեն Վարոց Մաշտոցի:

ՎԱ եւ ՎԲ Ազաթանգեղոսն ընդհանրապէս կը համարուի թէ ըլլայ ճիշդ նմանահանութիւն Պարիսեան 2-ին զոր ի Թուին 29 = 1254 գրած է Վարդան քահանայ: Այս կարծիք ծնած են ՎԱ-ի «Առ ընթերցողս», Յառաջաբանին հետագայ խօսքերէն յերես 12. «Ըստ հնութեանն՝ այնչափ է եւ ընտրութիւն Օրինակիս (թէպէտ եւ զըչասխալք չպակասեն ի նմա) մինչեւ առանց սորա չէր մեզ մարթանովթար ի լոյս ածել զԱզաթանգեղոս»: Բայց այս կարծիք կը ջրին անդ յերես 11 գրուածովն. «Արդ զհոյակապ գայս եւ գոսկեղինիկ Մատեան... առ անվթար ի լոյս ընծայել ըստ ընտրելագոյն ընթերցուածոց ամենայն հաւատարմութեամբ՝ օժանդակելն զ՝ Օրինակիս Եօն», որ է ըսել թէ Վենետիկեան Ազաթանգեղոսն յարգարուած է համեմատութեամբ 7 օրինակաց (5 22, 1 տպ. Կ. Պոլսի 1709 տարւոյն, 1 Յունարէն թարգմանութիւն Ազաթանգեղի), եւ ոչ «հեթե-եւթ յի միայն Պարիսեանին», ինչպէս կ'ըսէ Տ-ի հրատարակիչն, Յոջ. ԺԱ, տողք 16—17: Պարիսեան Չեռագիրն, չափէ դուրս գովուած եւ մեծարուած ի Բագրատունւոյն, որ աւելորդ դատած է նշանակել զայն ընթերցուածներն՝ զորոնք փոխած է միւս օրինակներէն առնելով, ըստ իս չէ այնչափ ընտիր. հերիք է զուզակշուել միայն զՅառաջաբանն Ազաթանգեղեաց՝ Տ-ի տուածին հետ: Որչափ ուրախ պիտի ըլլայի եթէ իջմիածնի Մեծապատիւ Միաբանութիւնն հոգացած ըլլար ստանալ ի Պարիսեան զընդօրինակութիւն Վարդան քահանայի 2-ին, եւ մոռնանել ի Տ անոր ամէն ընթերցուածները: Ես 1878ին, մինչդեռ ի Պարիս էի, սկսայ համեմատել զայն ՎԱ-ի հետ. բայց տկարութիւնս չներեց որ գործը լրացընեմ. հասայ յերես 116 ՎԱ-ի, 120 ՎԲ-ի, 84, 4 Տ-ի, եւ կանգ առի: Տ-ի լիակատար քննութեանս կը թողում իմ 43 քաղուածոց ցուցակը, յորոց 2 հրատարակած եմ արդէն. մին է՝ «իշխանն Վախ», ՎԱ 40. Տ 26, 3—4. «զամենայն պատգամս թագաւորին Վախ», ՎԱ 43. Տ 28, 8—9. Պարիսեանն՝ «իշխանն Վախ», երես 117՝ [զլիսագիրն յինէն է]. «զամենայն պատգամս Վախ թագաւորին», 118՝. տես յիմ Հայկական Բարասաններն, երես 75: Երկրորդն է՝ «ի միտ առ թագաւորն. գումարտակ առնէր», ՎԱ 34. Պարիսեանն՝ «եւ ի միտ արկեալ թագաւորին՝ գումարտակս առնէր», 116՝ (ոչ բողոքովն նման Տ-ի, 22, 2—3). տես յիմ Վարդան Վարդապետ, երես 184, թիւ 19: Կը յաւելում եւ զհետագայս. «Վախ» (տպ. զեւրոյ) պահակին, ՎԱ 26. Պարիսեանն զեւրոյ 114՝. Տ 16, 8, զՎախ, ուր տես զԾան. 8Բ. անդ, ի Յանկին Անուանց, երես ԻԳ, ի «Ծորայ պահակ», ջնջել է Վախ (տպ. Օփոս), զի ուղղականն է «իւրոյ պահակ», այս ինքն՝ Իւրի աշխարհին պահակն. — «Խոստանայր վրէժ ինդրել», ՎԱ 32. Տ 20, 9. Պարիսեանն Խոստանայր 115Բ. — «առ տեղեան» որում Ոյթ կոչէին, ՎԱ 38. Պարիսեանն Ոյթ 116Բ փոխանակ գրելոյ Ոյթ ըստ ad 22-աց Լճմիածնի, Տ 24, Ծան. 16՝. բազում ուրեք Կ եւ Ս այլ ընդ այլոց գրուած են ի Չեռագիրս. տես եւ Վիլհէմս, թերեւս տուչութիւն նոյն Պարիսեան 2-ին, փոխանակ Վիլհէմս, Տ 257, Ծան. 14Է. — «ասացեր Բ», ՎԱ 52. Տ 35, 12, Բաս. նոյնպէս ՉԱ Բաս, որ նախ գրած է Բաց, յետոյ վերջին գիրը քերելով կը փոխէ ի Բաս. Պարիսեանն «ասացեր Բան», 120՝. համեմատէ ընդ այնմ զոր կ'ըսէ այլուր Ազաթանգեղ «ասաց Բան», Տ 137, 1, եւ ընդ Բիւզանդայն «ասացի ես Բան», Ե. դ. 195. տես յիմ Վարդան Վարդապետ, երես 236, թիւ 99:

Կարեւոր էր նկատողութեան առնուլ նա եւ ՁԱ: Ուղիղ չէ ըսելն (ԹՂԶԵ. ԻՉ, տող 1) թէ ՁԱ «Բարբառային համընթաց է մեր Դ-ի հետ», եւ թէ (անդ, ԺԲ, տողք 6—7 ի ստորէ) «Ինչ առանձինն նորո-նիւն չէր առնէ»: Ընդ հակառակն՝ ունի զիւր սեպհական եւ հետազօտելի ընթերցուածներն. զոր օրինակ, ի Բնամարտեան ՎԲ 381. ի Բնամարտէն § 257, 4. ի Բնամարտէն, անդ, ԺԵ. 4. իսկ ՁԱ ի Բնամարտէն. — դարձեալ, «Կոտորեցնիւ արկեղօքն», ՎԲ 573—574. § 396, 11. իսկ ՁԱ «Կոտորեցնիւ արկեղօքն», (համեմատէ «քան կոտորեցնիւ արկեղօքն», ՎԲ 417. § 284, 10). — դարձեալ, «Առաքելոցն... թուղթս առաւելախօսս ծաղկեցուցեալ», ՎԲ 524. § 363, 11—12. զուղիղն կու տայ մեզ ՁԱ կոտորեցնիւ, ինչպէս գրած եմ յիմ Կոտորեցնիւ Վարդապետ, երես 38, թիւ 3, հանդերձ այլ նշանաւոր տարբերութեամբք:

Պէտք էր իբր բնագիր առնուլ զն. «Այս տպագիրն ընտրեցինք մենք մեր համեմատութեան համար, (կըսէ ԹՂԶԵ. ԺԱ), որովհետեւ մատչելի եւ համեմատաբար շատ տարածուած է ուսուցացելիս մէջ». բայց Արեւմտեան Հայոց մէջ կարծեմ շատ աւելի տարածուած են ՎԱ եւ ՎԲ: Թող զայս. Ե-ի համար կըսուի ի նմին տեղում թէ «լի աբարապար-նիւն է», ՎԲ-ի. որով Ե-ի տպագրական բազմութիւն — ոչ թէ Բ էրիւ — վերապահներն եւ անհաւաստի ընթերցուածներն կը վերագրուին ՎԲ-ի, որ անիրաւութիւն է: ՎԲ-ի մէջ ես մի միայն փոքր, եւ մի միայն մեծ սխալ գտած եմ. փոքրն է յերես 22, «Ենեցոցն», զոր է միամտաբար կրկնած է, եւ § պատշաճ համարած է նշանակել իբր Ձեռագրական տարբեր ընթերցուած յերես 11, ի ԺԵ. 19. (ՎԱ, 18, ուղիղ գրած է «Ենեցոցն». Պարսեան Ձեռագիրն, 112բ, լաւ եւս «Ենեցոցն»): Մեծ սխալն, զոր նոյնպէս կրկնած է է, կը գտնուի ՎԲ-ի 270—271 երեսներուն մէջ, ուր 11 բառ գուրս ինկած է անուշադրութեամբ (§ 181, ԺԵ. 14), եւ այնպիսի կրճատեալ ձեւով ի մէջ կը բերուի Սրբոյն Գրիգորի Վարդապետութեան նոյն տեղին նա եւ ի Հ. Բարսեղ Սարգիսեանի Աբարապարտեան, տպ. 1890, յերես 372, տողք 21—22 (ՎԱ ուղիղ գրած է յերես 266. «Հայր. եւ Որդի. եւ սուրբ Զոֆէ. երեք անձնք. Բ Կորնելիւն առաքո-ւածն: Հայր ի Եանջնէ. Որդի ի Զօրէ. Ե- Հոգին ի նոցունց ի նոսին»): Տ. կը գրէ յերես 181 «եւ սուրբ Զոֆէն (փոխանակ Զոֆէ)». . . եւ Զոֆէ (փոխանակ Զոֆէն) ի նոցունց ի նոսին»: Ես կը բաղձայի որ Տ, փոխանակ հետեւելու Ե-ի, հետեւէր ՎԲ-ի, յետ մանրատնային համեմատելու զՎԱ եւ զՎԲ: Ուղիղ չէ ըսելն թէ ՎԲ «լի աբարապարտեան է», ՎԱ-ի (ԹՂԶԵ. ԺԱ): Հ. Արսէն Բարսեղեանի ՎԲ-ի մէջ 40է աւելի սրբագրութիւն ունի ՎԱ-ի վերայ, որոնց մեծագոյնն է «երկնաւոր Գրիգորն», ՎԱ 200, փոխեալ յ'երկնաւոր Գրիգորն», ՎԲ 204. Գրիգորն եւ § 139, 14, եւ ի ԺԵ. 14 «abdUR Գրիգորն [d Գրիգորն], փխ. Գրիգորն», սր պէտք էր ծանուցանել, ոչ միայն թէ Գրիգորն է ընթերցուած ՎԲ-ի, (քանզի որչափ ես գիտեմ՝ Բարսեղեանեան գիտան է այն), այլ պէտք էր նշանակել զամենայն տուժութիւնս 22-աց, նոյնպէս եւ զերկու հին տպագրութեանցն, եւ յաւելուլ թէ Նոր Հայկազեան Բարձրաբն եւս ունի Գրիգորն ի բառն Գրիգորն. Գրիգորն կը գրէ եւ ՁԱ: Հետեւելով ՎԲ-ի տեղի չէր մնար մի ըստ միովէ արձանագրելու զբազմապատիկ սխալ Ե-ի, որոնցմով վայրագար ծանրաբեռնեալ է §:

Ձանց կ'ընեմ խօսիլ զուղղագրութեան մատենին, եւ զկիտաղրութեանն՝ որ յաճախ տարօրինակ թուեցաւ ինձ, (բութ՝ փոխանակ ստորակիտի, ստորակէտ՝ փոխանակ բթի, վերջակէտ՝ փոխանակ ստորակիտի կամ միջակիտի, ոչ ինչ կէտ՝ ուր հարկ էր զնել բութ կամ ստորակէտ), եւ կ'անցնիմ ի համեմատ քննութիւն բնագրին:

Նախնեաց որ եւ իցէ հին բնագիրը յարգարելու համար, բայց ի Ձեռագրաց համեմատութեանն, անհրաժեշտ կարեւոր է լինուին ուսումնասիրել զայն՝ ստէպ ստէպ կարգալով: Պէտք է միտ զնել մատենագրին դարուն յորում կը գրէր, իւր գիտութեան աստիճանին, ընդերական դարձուածներուն, բառերուն կազմութեանը, քերականութեանը. միտ զնել այն բառերուն եւ ասացուածներուն՝ որ մերթ այս կերպ գրուած են, մերթ այն կերպ, եւ նորին իսկ մատենագրին օգնութեամբ՝ աստ սխալ գրուածը սրբագրել անդ ուղիղ գրուածով. միտ զնել մատենագրին նա եւ ուրիշ գրուածոց եւ թարգմանութեանց՝ եթէ ունի, եւ իւր ժամանակակից այլ մատենագրութեանց՝ որ փոխադարձաբար կը լուսաւորեն կը պարզեն, կը հաստատեն կամ կ'ուղղեն մէկըմէկ, նոյնպէս եւ այն յետագայ մատենագրութեանց՝ յորս կը գտնուին փոխառութիւնք ի նոյն մատենագրէն: Սովին ոճով ուսումնասիրեալ եւ յարգարեալ բնագրի հրատարակութիւնն կը կոչուի Վննական Հրատարակութիւն:

Տ-ի մէջ այսպիսի ուսումնասիրութեան թերակատար ըլլալուն պատճառաւ յորով ուրեք Ոսկեդարու գրուածն Յետոսկեդարեան գրուածի դարձած է, ուրեք Ստորին Հայերէնի կերպարանք առած, այլուր մեր սովորական աշխարհաբարին, տեղ մըն ալ այժմու աշխարհաբարեանց ոմանց նորելուկ Հայերէնին: Ետտ եւ շատ անգամ սխալն եւ անվաւերն ընտրուած է, ուղիղն եւ վաւերականն՝ ծանօթութեանց մէջ նետուած: Կարծեցեալ ուղղութիւններով այլայլած է բնագիրն, մինչդեռ ակնյայտնի սխալներ, 100իւ չափ, անփոփոխ մնացած են: Ընդ մեծ եւ ընդ փոքր՝ 500 փոփոխելք եւ ուղղելք կան Ազգաթանգեղոսի վեցերորդ տպագրութեանս մէջ: Հարկ է որ առ այժմ քանի մի օրինակներով միայն շատանամ.

1. «Դժ պարծել», 60, 7. — «վան Գոյոյ Կրամանի», 14, 12. — «Գոյով չարչարանք», 59, 20. — «Յերոյդ նահանգիդ», 431, 2—3: Չորսն ալ ուղղելի ըստ ծանօթութեանցն՝ «իմ պարծել», «վան քոյոյ հրամանիդ», «քոյով չարչարանք», «ձերոյ նահանգիդ», ինչպէս կըսուի անդ միշտ, «քոյոյ պարզելիդ», 42. «քոյոյ բանիդ», 42. «քոյոյ թագաւորութեանդ», 469. «քոյով բարերարութեամբ», 56. «քոյով հաւածելովդ», 60. «քոյոյ սիրելեաց», 60. «մերում անմտութեանս», 416, եւ այլն եւ այլն: Մահակայ եւ Մաշտոցի ձեռնասուն Աշակերտներն նախադաս ստացական դերանուան վերայ Ս եւ Դ զիմորոշ յօդ չեն զներ. չեն ըսեր «Դժ սիրտ», այլ «իմ սիրտ», Յովք, ԺԲ. 3. «զիմ սիրտս», Առակք, ԻԳ. 15. կամ «սիրտ իմ», Դատ. Ե. 9. Դ Թագ. Ե. 26. Կիւր. Կոչ. ԺՉ. 350—351. կամ «սիրտս իմ», Եփր. Դատ. 331: Ուր կը կարգանք յԵւս. Եկեղ. Գ. իգ. 192, «Փոխանակ ընդ քո զնն անն» (տպ. անձս) տպցեմ», Եմեւսիոսի Բնութեան գրոց թարգմանիչն յամին 717 կըսէ, Գ. 55, «Ամենայն ուրեք է Դժ անն», Հոովմայեցուց թղթոյն, Ա. 12, «իմոյ եւ յերոյ հաւատոց», եթէ վաւերական է իրաւունք չէ տար մեզ որ քանի մի 22-աց հետեւելով գրենք «Գոյոյ հրամանի», «Յերոյդ նահանգիդ», մինչդեռ բազ-



6. Բառեր կան որ բախտ չունին: Որդ, գլ. Hotte, արաբերեն-թուրքերեն Վի-Ֆիլե, յորմէ Որդաւոր, սխալ կարծուած են եւ սրբագրուած Որթ, Որթաւոր. — Ուն, յորնակի Ուուներ, զուուներ, որ ի մեր լեզու կ'ըսուի եւս Սեպ, Նրիթ, գլ. Coin, Ebuard, սխալ կարծուած եւ սրբագրուած է Ուուն, զուուներ. «վարել ուուներ ստուարս», s 67, 7, քսանուչորս տարի յառաջ ուղղած եմ յիմ Ազաթանգեղ ուուներ, զոր հաստատեց Վիեննայի Մեծ. Մխիթարեանց կրկնագիր Ձեռագիրն: Այսպէս եւ Վանդաբեթ Թաճարապատմին մէջ եղած է Սիոյ Կէր, յԱզաթանգեղ Վոգոյ Կէր. եւ յորնականն Վանդաբեթ իբրեւ սխալ համարձակ սրբագրուած Բանա Կէր յՈսկերերանի Մեկնութեանն Տիտոսի Թղթոյն. «Չգալն խոնարհութեամբ առ մշակս այգւոյն, որ ոչ կամեցան զայգոյ Կէր», s 188, 14—15, եւ ի ծան. 15<sup>բ</sup> «յունարէն a զուուներ / լատիներէն a զուուներ Կէր / b զուուներ Կէր», — «Եւ է զի ուուներ եւ սեղեխն ի միմեանց մեռանին», ԵճԻ. Ը. 68. ուուներ եւ ի հրատարակութեան Արշակ Տէր Միքելեանի, 81, 62, որ «բնագրի ճշգրութիւնը վերականգնած» [!], կը համարի (ԵճԻ. Ը. տողք 6—7), եւ զուղղել կը վտարէ ծանօթութեանց մէջ, 328, տողք 3—4 ի ստորէ. «ԱԲ ուուներ. ԳԵՎ ուուներ», Նոր Հայկագեանն չգիտեմ ինչպէս տեսած չէ ի Թաճարապատմին զ'անոյ տէրն», եւ մուրացած է զայն ի Հայ-Հատին Բառարանէ Ստեփանոսի Կամենցացոյ՝ զոր կը կոչէ «Լեհ[ացի],» ոչ ուղղել. «Սուս, պնոյ. ա. [= ածական] Արմատ Մանեղոյ, եւ բառիցս Կաթնասուն, ժգնասուն եւ այլն. իբր Մնեալ. Նոյն ընդ Սան. զաւակ. \*Է՛ զի ուուներ եւ սեղեխն ի միմեանց մեռանին. ԵճԻ. Ը ըստ Լեհ», — «Որ կարողն է տանել՝ տարցի», այս չէ հրաման, այլ զսողն առնէ տէր բանիցն, եւ նորա կամացն տայ զգործոյն, եւ զայն առնել կամ չառնել ի մեր ձեռս է. իսկ հրամանին չեմք Բանա Կէր, այլ հարկ է կամ առնել, եւ կամ չառնել եւ ի տանջանս մտանել», Ոսկ. Տիտ. Ա. 283—284. եւ յերես 284 ի ծան. 1, Բանա բառի համար գրուած է. «Յօրինակին գրեալ էր ուուներ, որով ուուներ, ոչ թէ Բանա Կէր: Ոսկերերանի «Անոյտեարք»,ն եւ Ազաթանգեղի «Անոյտեարք»,ն, հանդերձ վկայութեամբ Թաճարապատմին, յաւելլեն յիմ Վոյրե-ն Վարդապետ յերես 442, ի Մեկնութեան Տիտոսի Թղթոյն: Տեսանք վերագոյն որ «Անոյտեարք»,ն գրուած է եւս «Մնոյտեարք»,ն, փոխուած ի «Մնոյ տեարք»,ն Ո զիրն սրբագրուելով կամ սխալ կարգացուելով Ս. — «Ուուներ տեարք»,ն ի ԵճԻ. Ը ըստ Լեհ. — «Ուուներ», ի ԳԵՎ օրինակս Թաճարապատմին. վերջին ձեռովս Ուուներ կը գտնուի եւ ի Ստորին Հայերէնի, յՕրինագիրս Սմբատայ Սպարապետի: Նշանակութիւն «Անոյտեարք», բառին է, 1. բանի մը բուն կամ բնիկ տէրն. 2. ամուսնացեալ կնոջ օրինաւոր էրիկն:

7. «Զրիտոսագուեր եւ խաչակիր առաքելոցն, որոց Գլխաւորն Պետրոս եւ Անդրէաս», 355, 4—5. եւ ի ծան. 5<sup>ա</sup> «ԱԲ [եւ 2Ա] Գլխաւորն / միւսները Գլխաւորն»: Աստ եւս արժան էր հետեւել միւս 22-աց. «գլխաւոր», բառն Պետրոս Առաքելոյն համար է, ինչպէս յայտ է եւ յայլ տեղոյ Վարդապետութեանն, ուր խօսելով զաշակերտաց Զրիտոսի կ'ըսէ 230, 18. «Որոց Գլխաւորն Պետրոս», եւ ապա կը յարէ, 231, 5—6. «Եւ արար զնա (զՊետրոս) վէմ հաստատութեան ամենայն եկեղեցեաց», Համեմատէ նա եւ «Չառաջին զտարացոյցն ինձ հիմն եղեալ զԵղիսս մարգարէ եւ զՊետրոս Գլխաւորն Վարդապետ», ԵճԻ. Ը. կթ. Պտմ. տպ.

Էմին, 181. եւ այլն: Տես եւ յիմ Վոյրե-ն Վարդապետ, երես 156, թիւ 38, «գլխաւոր», բառի զործածութեան մասին ի գրութիւնս Կորեան, եւ յաւել. «Ժողովք եպիսկոպոսացն, որոց Գլխաւորն Ղեւնդիոս», s 420, 7—8. այլազգ ի վ. 604:

8. «Ես եմ հօրորդին, զի Հայր ինձ վկայէ», 223, 7. եւ ի ծան. 7<sup>բ</sup> «ad հաւորորդին / միւսները հաւոր որդին»: Վերջինս է ուղղել, Հաւոր Որդին. «Փառաբանակից Հաւոր Որդին», կերպէ Շարականն Յարութեան, ԴԶ, Տէրյերկից: Հաւոր որդի գրելով՝ յՈսկերարէն կը փոխադրուինք յՆրկոտասաներորդ դար, եւ Զրիտոսի ըսել կու տանք՝ թէ «Ես եմ Կաթնա-Կանն», տես Ստորին Հայերէնի Հաւորդի = Ազնուական եւ Հաւորդութիւն = Ազնուականութիւն բառերը յիմ Հայկ. Բառարանն. երես 119, թիւ 15:

9. «Իսկ վասն իմ՝ արդեօք ես ոչ էի ի հրամանէ Աստուծոյ ձեզ քարոզ, այլ ի կամս մտայ իմոյ», 128, 6—7. եւ ի ծան. 7<sup>ա</sup> «βαβδԱԲԴ է կամս կամայ իմոյ», այսպէս եւ 2Ա: Բնադատ հրատարակիչն մերթ կ'ընտրէ 1 կամ 2 22-աց, մերթ բազմագոյն 22-աց ընթերցուածը: Աստ պետք չէր խոտել 7 22-աց ընթերցուածը եւ հետեւել վ. ի միայն, 185, ի կամս մտայ իմոյ: Հարազատն է ի կամս կամայ իմոյ, զոր համեմատէ ընդ յաջորդի. «Յարեաւ զնաց վազվազակի (Բերսաբէ առ Դաւիթ) ի կամս կամայ իմոյ», Եփր. Թագ. 394: Յայս ակնարկեցի վերագոյն՝ թէ հին մատենագրութիւն մի յարդարելու համար պետք է միտ գնել նա եւ ժամանակակից այլ մատենագրութեանց՝ որ փոփոխակի կը լուսաւորեն կը պարզեն, կը հաստատեն կամ կ'ուղղեն մէկզմէկ:

10. Նոյնպէս ըսի վերագոյն՝ թէ հին բնագիր մի ապահովապէս սրբագրու համար կ'օժանդակեն մեզ յետագայ մատենագրաց փոխառութիւններն ի նոյն բնագրէն: Տ կը գրէ յերես 1, 8—9. «Կասկած երկն-ընդ որդի-ն ի կապոյտ դաշտին ձիարձակ լինին», երկն-ընդ բառին համար հետեւելով 8 22-աց եւ 2 հին տպագրութեանցն, որդի-ն բառին համար ալ հետեւելով 6 22-աց եւ 2 հին տպագրութեանցն, մինչդեռ վ. 5, ունի երկն-ընդ որդի-ն. որդի-ն եւ ԳԵՎ 22: Հարազատն է երկն-ընդ որդի-ն ըստ վ. ի, զոր կը հաստատէ Յովհան Մանդակունի, ծառ Դ. 38. «Եւ եթէ աղաչել եւ մաղթել ինչ յանդգնիցին (յանցաւորքն զգատաւորն), երկն-ընդ որդի-ն եւ անհամարձակ լեզուաւ հիւանդաձայնս բարբառին», թէ կասկած եւ թէ երկն-ընդ ածական են յԱզաթանգեղ, եւ կը նշանակեն «կասկածազին երկիւղալից սրտի», Կասկած ածական կայ եւ ի Զգաւն, ԺԹ, 341, իբր Որ ի կասկածի կամ յերկիւղի է, Կասկածոտ, Երկնոտ. «Հովիւքն կասկած+ կազակարծք ականեսցեն զհաւաս իւրեանց ուշի ուշովն, զի առցեն զհատուցումն ի հաւասապետէ անտի», — Ըստ այսմ. «Եւ ամս մտասան ստեպ ստեպ զայս օրինակ աւար առեալ՝ աւերէին զամենայն երկիր սահմանացն», 19, 10—11. եւ ի ծան. 10<sup>բ</sup> «ac Կասն է-մի / d Կասն մի / v [որ է Պարխեան Ձեռագիրն] մտասան / ԱԲԴԴԵԶԸԼԿՕՏ Կասն», Կասն եւ 2Ա: Մովսէս Խորենացուով եւ Զենոր Գլխաւոր կը հաստատուի որ ստոյգն է Կասն. «Եւ զնովիմբ ածեալ՝ ասէ (Ազաթանգեղոս), թէ Ամս Կասն ստեպ ստեպ զայս աւրինակ աւար առեալ՝ զամենայն երկիրն յապականութիւն դարձուցանէր», Խոր. Բ. կէ. 313. — «Չաւրացաւ արքայն Հայոց (Խորով), եւ սկսաւ ապականել զերկիրն Պարսից ամս Կասն», Զենոր, 20:

11. «Բայց եթէ էին (Հրեշտակքն) տարրաւորք՝ ապա երեւելք, եւ ոչ անե-  
րեւոյթք. եւ առ հասարակ ոչ ոմեք երեւեալ», 167, 2—3, համաձայն Ե 2-ին.  
խկ ad 22 «աներեւոյթք, այլ ոչ երեւելք եւ ոչ առ հասարակ ամենեցուն  
երեւեալ», սաստիկ խանգարուած. տես ի Ժան. 2<sup>բ</sup> (խանգարուած է եւ 2Ա. «ապա  
երեւելք՝ եւ ոչ աներեւոյթք՝ եւ ոչ առ հասարակ. եւ ոչ ումեք երեւեալ»):  
Տ-ի գրածէն այնպէս կը հասկացուի՝ որ «Եթէ Հրեշտակներն նիւթական կամ մար-  
մնաւոր արարածներ ըլլային՝ յայնժամ տեսանելի կ'ըլլային, չէ թէ անտեսանելի. եւ  
հասարակ է՝ ոչ ինչ մէկն էրեւեալ է», ամենեւին հակառակ Վարդապե-  
տութեան մէջ յառաջագոյն ըսուածներուն՝ թէ Աբրահամու եւ Ղովտայ քով  
մարդկային արարածներն Հրեշտակներն, երեւեալն Յակոբ նահապետի, Յեսուայ,  
Գեղէնի, Դանիելի. տես յերեսն 165—166: Նուազ խանգարեալ ընթերցուածն՝  
Վենետիկեան հրատարակութեանցն է. «. . . եւ առ հասարակ, եւ ոչ ոմեք երեւեալ»,  
ԱՍ 242. «. . . եւ առ հասարակ, եւ ոչ ոմեք երեւեալ», ԱԲ 246: Հ. Արսէն  
Բագրատունի շոշափած է զմիտս բանին, եւ զայն կը ցուցնեն յետ «առ հասարակ»,  
բառի ստորակէտն ԱԲ-ի, յետ «ոչ», բառի բուժն, եւ շեշտն «ումեք», բառին. բայց  
չէ իմացած որ եւ ոչ ոմեք գրուածը սրբագրելով եւ ոչ ոմեք [ոմեք], ինչպէս  
կ'ըսուի այլուր ի Վարդապետութեանն, արեգակնապէս կը լուսաւորուէր հատածը.  
«Բայց եթէ էին տարրաւորք՝ ապա երեւելք —, եւ ոչ աներեւոյթք — եւ առ հա-  
սարակ — եւ ոչ ոմեք [ոմեք] — երեւեալ», այս ինքն «Եթէ Հրեշտակներն նիւ-  
թական արարածներ ըլլային՝ յայնժամ տեսանելի կ'ըլլային, ոչ թէ անտեսանելի, եւ  
հասարակ է՝ ամենեւին էրեւեալ», ոչ ինչ մէկն «մանց», Ոմեք ոմեքի տրականն  
(ինչպէս Որոմեք ոմեքի սեռականն), կը նշանակեն «մանց». եւ ըստ այսմ կը գրէ  
յայլու՝ տեղու՝ Ազաթանգեղ, 277, 3—5. «Եւ թէպէտ եւ երեւելք յայնժամ  
երբեմն ժամանակի (տպ. ժամանակաւ) ոմեք ոմեք արժանեացն, ըստ նոցա հան-  
գուրժելոյ տեսանելոյ տեսանելեացն երեւելք», Տես Ոմեք ոմեք եւ յԵւս. Եկեղ.  
«Արդ՝ զի էր նա յառաջագոյն Բան Աստուած, եւ ոմեք ոմեք երեւեալ լինելք,  
թէպէտ եւ ոչ ամենայն մարդոյ, զայս (տպ. մարդոյ: Չայս) սակաւուք ասացաք»,  
Ա. Բ. 12. համեմատէ ընդ Ազաթանգեղին ոմեք [ոմեք] երեւեալ, երեւելք ոմեք  
ոմեք. տես դարձեալ Ոմեք ոմեք յԵւս. Եկեղ. 2. լթ. 492. յՍկ. Ես. ԺԼ.  
439. յԵւագր, 87. (ի Մ. Խոր. Գ. խր. 504). Որոմեք ոմեք, Թուղթ Երեմիայ,  
32. Բիւզ. Գ. Ժ. 103, եւ այլն: — Յերկրորդ վկայութեանն Ազաթանգեղի գրեցի  
«յայնժամ երբեմն ժամանակի (տպ. ժամանակաւ)», ուղեղն է «ժամանակի» ըստ Ե  
2-ին, 277, Ժան. 3<sup>բ</sup> — ուր 5 22 ունին «ժամանակաւ» — եւ ըստ յաջորդիդ,  
Տ. 33, 11—12. «Լեալ իցեն արդեօք մարդիկ որ յայնժամ երբեմն ժամանակի»,  
Եսլլ գիրս Առաջին Թարգմանչաց ըսուած է. «Ես քան զամենայն մարտիրոսս հա-  
մարիմ լաւ՝ որ յայնժամ ժամանակի մարտիրոսութեան գիպեսցի», Կիւր. Կոչ. ԺԵ.  
318. — «Արդ՝ ի միում աւուրց երբեմն ժամանակի կերպարանեաց զինքն Սատանայ  
ի նմանութիւն երիցուն», Պարլադիոս, Պոմ. Հարանցն Եգիպտացուց, Վ. Հ. Ա. 216:

12. Յերես ԺԳ. Յառաջաբանին Տ-ի կը յիշուի՝ որ «ընդ հոյսս հարկանելոյ»,  
Տ 10, 15, սրբագրուած է ի Վարդապետութեան 176, թիւ 6, «ընդ հոյսս  
հոյսս հարկանելոյ», (ձեռնառութեամբ Բիւզանդաց եւ Յովհաննէս կաթողիկոսի Պատ-  
մութեանց): Սրբագրութիւնս «ընդունելի է թուում», հրատարակչին. բայց որովհետեւ,

կըսէ, «2Է ԱՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵՐ ՁԵՌԱԳՐՆԵՐՈՎ», անփոփոխ թողած է ընդ հոյսս,  
եւ իրեն ներքի համարած է որ 53 անգամ սրբագրէ զենագիրն Ազաթանգեղի,  
Ծանուցանելով Ուղղութեամբ է՞, Ուղղութեամբ էն՞ Բոլոր յեւրոպայեան գրածը: Միտք չու-  
նիմ այս տեղ քննելու զ'53 սրբագրութիւններդ. կ'ուզեմ խօսիլ միայն երեքի մասին:

Առաջին. Հայկական Բարձրագոյն Գիտութեան Ինստիտուտի մէջ, Երես 57, թիւ 44, զԱզաթան-  
գեղի Յառաջաբանին խորհրդէ բառն, ԱԲ 11, որ բոլորովին անյարմար է տեղեւոյն,  
ուզած եմ ուղղել խորհրդի: Չայս սրբագրութիւն թերագրած է ինձ Յովհաննէս  
կաթողիկոս, որու Պատմութեան մէջ կը գտնենք երկու խորհրդաւ, խորհրդի,  
խորհրդի. եւ ես խորհրդայ թէ կաթողիկոսն շատ բան առած ըլլալով յԱզաթան-  
գեղէ, կրնար զ'«Խորհրդի», ալ առած ըլլալ ի նոյն գրոց, եւ օգնութեամբ Դրաս-  
խանակերտացոյն՝ զանիմաստ խորհրդի Ազաթանգեղի կարելի էր փոխել խորհրդի:  
Իմ «խորհրդի», չուէր ուրեմն ո՞ր եւ իցէ զրական փաստ, ոչ Ազաթանգեղի ուրիշ  
22-աց նպատակաւորութիւնը եւ ոչ Ոսկեգարեան ուրիշ մատենագրութեանց հա-  
տատուութիւնը. այլ «Եւ կարծեմ թէ կարգաւու է խորհրդի», գրած էի, յենով մի  
միայն Յովհաննէս կաթողիկոսի յԱզաթանգեղոսէ բազմաթիւ փոխառութեանց վե-  
րայ, եւ զիտեղ տարով՝ թէ «22-աց մէջ շատ անգամ երկու նոյնաձայն վանկերէն  
մէկը վերապակաւ զանց կ'առնուի», խո, փոխանակ խոր: Տ-ի հրատարակչին՝ որ ունե-  
ցած է ի ձեռին երկու Գրչագիր, a եւ c, խորհրդի ընթերցուածով (որ կը հաս-  
տատեն ԱԲ-ի «խորհրդի», կը մերժէ երկու Գրչագիրներուն վաւերական ըն-  
թերցուածը, եւ կը գրէ յերես 5, 16—17. «Եւ ո՞վ այն իցէ կարող, որ զխորս  
անգնողոց ծովուն քննել խորհրդի». եւ ի Ժան. 16 «ac խորհրդի / ի խորհրդի /  
ՈՒՂՂՈՒՄ ԵՄ խորհրդի»: Վատաստանը կը թողում գրագիրաց: Եթէ Տ-ի  
հրատարակչին յարգած ըլլար Պատմագիր կաթողիկոսին զօրաւոր վկայութիւնները,  
ոչ միայն կը գրէր յԱզաթանգեղի Յառաջաբանին խորհրդի, ընդ հոյսս հոյսս, այլ  
եւ փոխանակ սխալ «խորհրդի», յերես 5, տողք 6—7, եւ Ժան. 6<sup>բ</sup>, կ'ընտրէր  
Բ-ի (այս ինքն՝ Վիեննայի Մեծ. Հարց կրկնագիր Ազաթանգեղին) «խորհրդի  
տուչութիւնը, զոր նոյնպէս կը հաստատէ կաթողիկոսն. «Իսկ նա (Յուսուփ) իբրեւ  
զուռուցիկ փրոց շփոթեալ, եւ խորհրդի իմն աւրով սրավարեալ, . . . զայ հասանէ  
վաղվաղակի յաշխարհն Արդուաց». Պոմ. տպ. Էմին, 177. կը հաստատէ եւ Սա-  
մուէլ Կամրջանդեցի. «Ի զիտուութեանցն խորս եւ յորոտս՝ խորհրդի աւրով եւ յի-  
շեցուցիչ Հոգուփն Սրբով ժամանեալ», տես Վարդի ի Նոր Հայկազեանն: Դար-  
ձեալ ի Յառաջաբանին Ազաթանգեղի կը գրէ Տ յերեսն 13—14. «չկապել ընդ  
Գարչապարս մեղաց ի ծովանման յաշխարհիս յայսմիկ», եւ յերես 14, ի Ժան. 1<sup>ա</sup>  
(տպ. a). «abcd ի Գարչապարս», աստ եւս Յովհաննէս կաթողիկոսի միջնորդու-  
թեամբ կը յայտնուի որ հարազատն է ի Գարչապարս. «Չայսպիսի տարակոյսս ապա  
ոչ թերեւս հեղգացայ լուծանել, եւ ոչ կապել ի Գարչապարս մեղաց նոցա. այլ աճա-  
պարեցի զնալ ի բաց անտի», Պոմ. տպ. Էմին, 181: Վեց բառքն Ազաթանգեղի  
«չկապել ի գարչապարս մեղաց ի ծովանման յաշխարհիս յայսմիկ», կը պակասին ի Պա-  
րիսեան Ձեռագրին Վարդան քահանայի: — Վարչապարս մեղաց կը գտնուի եւ  
յԵփրեմի Մեկնութեանն Արարածոց, յերես 48. «Ձի փոյթ յոյժ եղեւ ողորմու-  
թեանն վասն մարդկութեանն, եւ եկն նա վասն կենաց նոցա, եւ ընթացաւ զինի  
Գարչապարս մեղաց, զի սպառեաց զնոսա»:

Երկրորդ. « Զօգուան վասն հասարակաց շինութեան փոխադրուողոց » 373, 3—4. եւ ի ծան. 4<sup>բ</sup> « Բողորք փոխադրուող ուղղում եմ փոխադրուողոց », փաստ առնով զգրեան յերես 340, 11—12, « Զկանուխս եզանցն փութացուցանեն »: Բայց բնաւ ամենեւին հարկ չկար այլայլելու բնագիրը. ինչպէս Հոգամ բայն է չէզոք եւ ներգործական միանգամայն, (չէզոք, « Ծանրասցի զործ մարդկանն, եւ այնմ հոգասցեն, եւ մի հոգասցեն ի բան » տարապարտս. Սլք, Ե. 8—9. ներգործական, « Վասն այնորիկ առ նա փութացայց, խրատեալ՝ զնորին հոգացայց. Յովք, ԻԳ. 14. — Խւրաքանչիւր որ զնոր հոգս հոգասցեն », Ոսկ. Բ Տիմ. Բ. Յորդ. 186, տող 5 ի ստորէ), այսպէս եւ Փութամ է չէզոք եւ միանգամայն ներգործական: Ուղիղ է բոլոր 22-աց տուչութիւնն « զգոհուող փոխադրուող », որ կը նշանակէ « զգոհուող հոգասցուող », ինչպէս կը մեկնէ եւ Նոր Հայկազեանն ի Փութամ: Ըստ այսմ եւ Մ. Խոր. Բ. Լ. 227. « Մի կասկածել (տպ. կասկածեր) ի կայսերէ սակս այնր, միայն զի զհարկէն լիով փոխացի (տպ. զհարկեան լիով փութացիս) »:

Երրորդ. « Կատարեաց փրկին ամենեցուն զէրբեմնի խոստացեալսն », 186, 17—18. եւ ի ծան. 17<sup>բ</sup> « ad զերբեմն ի խոստացեալսն / [ՎԲ 278 « զերբեմն խոստացեալսն »] / Ուղղում եմ զէրբեմնի »: Աւասիկ մեր ժամանակի աշխարհաբարեանց ոմանց խեղճուկ « Երբեմնի » ն փառաւորապէս բարձրացած յոսկի գահոյս Ազատագրելի: Սխալ է ad 22-աց « զէրբեմն ի խոստացեալսն », շփոթութիւն « Զ » եւ « Ի » նախդիրներու, զոր պարտ էր ուղղել « զերբեմն զխոստացեալսն », փոխանակ հանձարելոյ « զէրբեմնի խոստացեալսն »: Կը կրկնեմ զոր ինչ գրեցի ի Հանրէս Անուշեայ, 1909, Յուլիս, 217<sup>բ</sup>. « Մտնեաց ամէն կարգի Մատենադրութեանց մէջ շատ եւ շատ անգամ ընդօրինակողք « Զ » նախդիր գրած են սխալմամբ փոխանակ « Ի » նախդրի, եւ « Ի » նախդիր փոխանակ « Զ » նախդրի, զորս մի ըստ միոջէ նշանակած եմ յիմ ՆԱԽՄԻՔ երկասիրութեան: Դիւրին է գուշակել թէ « Զ » եւ « Ի » կարեւոր նախդիրներուն այս շփոթութեամբ՝ որչափ եւ որպիսի անհեղեղ, անիմաստ եւ անբերական ասացուածներ ծնած են »: Ոչ սակաւ շփոթութիւնք կան այս երկու նախդիրներու Տ-ի ծանօթութեանց մէջ ալ, որոնց միտ չէ գրուած. տես օրինակի համար նոյն իսկ առաջին երեսին 3—4 տողերուն մէջ « ի նաւահանագիտան հասուցանել », եւ ի ծան. 3<sup>բ</sup> « Զ զնաւահանագիտան ». — « զնաւահանագիտան [ս]ն արին ինձոյիւք » 99, 19, եւ ի ծան. 19<sup>ա</sup> « Զ ի նաւահանագիտան ». — « զամենայն իսկ զփորձ առերջն բարկութեանն Աստուծոյ զչիղարակս առեալ բերէ », 186, 7—8, եւ ի ծան. 7<sup>բ</sup> « Ե ի յիղարակս ». — « ոչ է ձեզ, ասէ, քննել զխամանակս եւ զխաման », 232, 3—4, եւ ի ծան. 3 « Ե [= ՎԲ 345] ի խամանակս եւ ի խաման », եւ այլն: Միտ չէ գրուած նոյնպէս որ կրկին « Զ » նախդիր (եւ կրկին « Ի » եւ « Ե » նախդիրք) բովանդակ Ազատագրելոյ զրոյց մէջ շատ առատօրէն սփռուած են. « զամենայն իսկ զփորձ առերջն բարկութեանն Աստուծոյ զչիղատակս », նոյն 186 երեսին մէջ, տող 7, ուր ի տողին 13 կը յաջորդէ « զհաստատութեան արարածոցս զպայման », եւ ապա ի տողն 17—18 « զերբեմն զխոստացեալսն (տպ. զերբեմնի խոստացեալսն) ». — « զամենայն ասացեալ զպատգամն », 377, 13. — « Տոլացուցեալ զվարդապետութեանն զխորութիւն », 436, 3, հանդերձ այլովք բազմօք:

Բ. ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ

Փարպեցոյ Պատմութիւնն եւ Թուղթը չունին Ազատագրութեան բարձրագոյն ճախրանքը: Գրուած են անպաճոյճ եւ ընտանեկան ոճով, ու կատարեալ ուսումնասիրութիւնն կարող էր սրբագրել զայնուիկ 400 անգամ, միտ դնելով մատենագրին լեզուին յատկութեանց եւ պատմութեան ընթացքին: Կը ներկայացնեմ երկու դիտողութիւն եւ մի սրբագրութիւն:

— Ուշադրութեան պակասութեան 1793ի անդրանիկ տպագրին 10է աւելի բառերն դուրս ինկած են չորրորդ տպագրութենէս. « Իսկ պինդքն եւ մարտիրոսութեան տենչողքն », 68, 11—12, պիտի ըլլայ « Իսկ պինդքն եւ աստիճանն եւ մարտիրոսութեան տենչողքն ». Ա տպ. 116, 5—6. — « Չունելով ամենեւին յոյս մխիթարութեան », 75, 1—2, փոխանակ յոյս ինչ, Ա տպ. 127, տողք 2—3 ի ստորէ. — « Յայժմ քո ի ծառայից եւ ոչ յինէն կալեալ գործակալութիւն », 114, 39, փոխանակ զայս գործակալութիւն, Ա տպ. 199, 2—4, եւ այլն:

— Յերես 122 առաջին տպագրին, տողք 3—5 ի ստորէ, գրուած է. « Զանգի յայն կողմանէ առաւելապէս երեւէր Վասիլ զնդին [ ] Սիւնի զաւրուն, եւ այլ զաւրաւոր արանց նշանք դրաւչին ». (պարբերութեանս առաջին ստորակէտն, պիտագիրքն եւ « աւ » գրութիւնն յինէն են): Թէ « Կատիլ », եւ թէ « Սիւնի » ածական են, փոխանակ ըսելու « Կատչաց զնդին, Սիւնեաց զաւրուն ». Կատիլք, լատիներէն Cadusii, գլ. Cadusiens, կը բնակէին ի հարաւային-արեւմտեան եզերս Կասպից ծովուն: Այս Կատչաց զօրաց հետ միաբանած էին ուրացեալ Սիւնեաց նախարարներուն զօրքերն ընդդէմ ուխտապահ զօրացն Հայոց, եւ զոյգ կը յիշուին ի Փարպեցոյ նա եւ այլուր. « Զնշանս հզօրագոյն արանց, զոր յառաջագոյն տեղեակ եմք զարանց Պարսկաց եւ Վասպուրստանս Սիւնեաց, տեսանեմ զի դէպ ի մեզ զիմեալ գան ». չորրորդ տպ. 129, 28—30. տես եւ զգոհուող Վասպուրստան, անդ, 121, 27, եւ 124, 33, զոր վերագոյն կոչեց Վասպուրստան, եւ « զզօրագրութիւն Վասպուրստան », 125, 9: Ամէն կարգի Մտնեաց բնագիրներուն մէջ ուղիղ գրուած բառեր՝ համարձակօրէն սրբագրուած են յաճախ ի հրատարակչաց իբր սխալ. քանի մի օրինակ յիշեցի ի վեր անդր յԱզատագրելոյ, իոյնոսոյցի, փոխադրուող, աստիճանագրութեան, փոխադրուող, փոխադրուող, քննադատութեան: Այսպէս եւ ուղիղ գրուածն « Վասիլ զնդին » սրբագրուած է զանիւր ի Հ. Ղեւոնդ Ալեշանէ յերես 211 երկրորդ տպագրին, որու համար ըսած եմ յիմ Հայկազեան Բարձրագոյն մատենական յերես 79, թէ ուղիղ է Վասիլ, սխալ է զանիւր: Ստ. Մալխասեան դարձեալ կը գրէ զանիւր, 72, 7, եւ կը ծանուցանէ թէ Չեռագիրն եւ Ա տպ. ունին Վասիլ, զոր Բ եւ Գ տպ. « ուղղագրել [!] են » զանիւր:

— Յերես 114 չորրորդ տպագրին, տողք 22—24, Պերոզ Թագաւորն Պարսից կրտսէ ցոյնեալ կաթուղիկոս. « Բայց այժմ եթէ զեմ կամս առնես, եւ զեմ օրէնս ունիս եւ արեգական երկիր պագանես, զգործդ զայդ (կաթուղիկոսութեան) քեզ եւ ըստ ազգի եւ որում դու կամիս՝ պարտաւոր տամ մինչեւ յաւիտեանս ». պարտաւոր եւ առաջին տպ. 198, եւ երկրորդն եւ երրորդն: Նոր Հայկազեանն կը գրէ զպարտաւոր եւ կը մեկնէ. « Պարտաւոր, պարտաւոր, քան. Գ. [= գոյական] Դաշն. յուղղականն Պարտաւոր, եւ կը մեկնէ. « Պարտաւոր, պարտաւոր, քան. Գ. [= գոյական] Դաշն. ուխտ. (որպէս եւ պ. [= պարսկերէն] Բարտաւոր է փոխարէն, եւ թ. [= Թուր-

քերէն] պարալ, դաշն), մօտեցեր է ճշմարտութեան, ինչպէս պիտի տեսնենք, բայց չէ կրցած զայն բռնել: — Հ. Մանուէլ Զախճախեան յիւր Բառգիրք ի բարբառ Հայ եւ Իտալական. «Պարալ, պըլ, բա. անդարձագիր կամ վաւերական մուրհակ, Auténtico rescritto»: — Առձեռն Բառարան Հայկազնեան լեզուի, առաջին տպ. «դաշն», իսկ երկրորդ տպ. «դաշնքի վաւերական գիր»: — Հ. Ղեւոնդ Ալիշան յերկրորդ տպ. Փարպեցոյ, 346, ի ծան. «Թուի երզումն կամ կնիք նշանակել»: Բայց սխալ են թէ ընթերցուածն պարալը, ուղղական Պարալը, եւ թէ այլեւայլ մեկնութիւնքն՝ Դաշն, Ուխտ, Անդարձագիր, Վաւերական մուրհակ, Դաշնքի վաւերական գիր, Երզումն, Կնիք. ուղղին է «պարալ» (կամ պարալը) տամ մինչեւ յաւիտեանս», Պատաշթ, պատաշթի, պատաշթաւ, որ է պարսիկ բառն Փարալը: Կը գրէ Գէորգ Տէր Յովհաննէսեան յիւր Պարսկերէն-Հայերէն Բառարանին. «Փարալ [= Բարալ, Փոխարէն, Ծոր Հայկազնին]. Փոխարէն հատուցումն բարի, փոխարինութիւն բարեաց. որ եւ ասի ՓԱՏԱՇԹ, եւ Փարալըն». դարձեալ, «Պարալըն. հատուցումն բարի»: Ուրեմն Պերոզ ըսած է Գիւտ կաթուղիկոսին. «Եթէ զիմ կամս կատարես, դառնաս յիմ կրօնս եւ պաշտես զարեգակն, ես ալ փրկարէնս-Բեաթ (կամ փրկարէն) կու տամ քեզ եւ քու ցեղիդ եւ որոնք որ ուզես զայդ գործ (կաթուղիկոսութեան)՝ յաւիտեանական իշխանութեամբ»: Փարպեցին գործածած է պարսկերէն Պարալը բառը՝ քանզի խօսողն Պարսիկ է. իսկ ի Թղթին առ Վահան Մամիկոնեան փոխանակ «Պատաշթ» ի կ'ըսէ Հայերէն «Բարի փոխարէն», զոր համեմատէ Գէորգ Տէր Յովհաննէսեանի «փրկարէն հատուցումն Բարի» մեկնութեան հետ. «Շատք էին՝ որ առ նախանձու Վարդ-Կանէին զԲարի փրկարէնս փոխանակ քո տեսանդ բարւոյն, այլ զնոցուն հակառակն». չորրորդ տպ. 204, 1—2: Նկատմամբ պարալըն (կամ պարալը) գրութեանն փոխուելուն ի պարալըն՝ պէտք է գիտնալ որ թ եւ Ր նշանագրաց շփոթութիւնք չեն պակասիր ի Չեռագիրս, ինչպէս արդէն ըսած եմ ի Վրդ-ն Վարդապետ, երես 222, թիւ 80, եւ երես 342, թիւ 51:

Վենետիկ, 9 Յունիս—6 Յուլիս 1911:



Re'andez de Byzance Nozay  
 Sant' Angelo  
 Ponte dei Frati, 3536, II B.  
 Venise (Italie)



25. Մ ա ք ա ո ղ ի ա ն Մ. Վ. Զէյթունի բարբառի ծայնական դրութիւնը:
26. Բ ա ղ ղ ի ղ ի ա ն Մ. Պ. Ղ. Հայերէն «իմանամ»:
27. Գ ա զ ա մ մ ի ա ն Յ. Հայերէն փոխառեալ բառեր թրքերէնի մէջ:
28. Jensen Prof. Dr. P.: Hittitisch-armenisch (= Ե ա յ ա Պ. Հիտիտերէն-Հայերէն):
29. Ա կ ի մ ի ա ն Հ. Ն. Յովհաննէս Կաթողիկոս Օճնեցոյ նորագիւտ զրուածք մը Բանին մարմատորութեան վրայ:
30. Strzygowski Prof. Dr. J.: Ein zweites Etschmiadsin-Evangeliar (= Ս տ ղ ի գ ո Վ ա կ ի Յ. Երկրորդ Էջմիածնի աւետարան մը):
31. Բ ա ռ մ ա ջ ի ա ն Յ. Զարարիա սարկաւազի «Կոնդակ»:
32. Bittner Prof. Dr. M.: Einige Kuriosa aus dem armenischen Dialekte der Walachei und der Moldau (= Մ. Բ ի տ ի տ ն ի ղ ի Հունգարիայոց եւ Լեւանայոց բարբառէն հետարքրական գծեր):
33. Կ ի ղ ի ա ղ ի ա ն Բ ա ղ ղ ի ղ ի ա ն Յ. Դիտողութիւն մը հին Հայերէն թարգմանութեանց մասին:
34. Փ է ղ ի ա թ ի ա ն Հ. Պ. Մարկոսի Աւետարանի ԺՁ. 9-20 համարները Հայոց ըով:
35. Ս ղ ա ղ ի ա ն Հ. Ն. Հայք ի Խարասուրազար:
36. Lidén Prof. Dr. E.: Ein Beitrag zur armenischen Lautgeschichte (= Լ ի դ է մ. Հայերէն հնչարանութեան նպատակով):
37. Ա ղ ո ն ց Ն. Տորք աստուած հին Հայոց:
38. Դ ա ղ ի թ-Բ է կ Մ է ղ ի ղ Ս. Հայերէնի կեղտիկ բարբառներու հետ առնչութիւնը:
39. Karst Prof. Dr. J.: Zur ethnischen Stellung der Armenier (= Կ ա ղ ի ա Յ. Հայոց ազգագրական դերը):
40. Մ ա տ ի կ ի ա ն Հ. Ա. Սարարան թէ Արարատ:



---

---

“Հոշարձանի” գրկն Է

Preis des „Huschardzan“:

Թղթակազմ . . . . .	Ֆր. 40.—		Broschiert . . . . .	Քր. 40.—
Կիսակազմ . . . . .	„ 45.—		Halbfranz . . . . .	„ 45.—

Մեր հասցեն — Unsere Adresse:

*Rédaction de la Revue „Handes Amsorya“*

*Vienne (Autriche), VII/2 Mechitharistengasse 4.*

---

---

63.221